

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ՏԵՇԱԲԱՆՈՒԹԻՒՆ :

ՈՐՈՎՀԵՏԵՒ առարկաներէն եկած ճառագայթներուն ազդեցութիւնը մեր տեսողական ջղերուն վրայ ամենեին նոյն և նման է, մէկ զգացմունք մը միայն մեր վրայ կ'ազդէ, և ան պատճառաւ հոգին ալ երկու աշաց ցանցատեսակներէն մէկ առարկայի գաղափար մը միայն կ'աւնէ, և առարկաները երկերկու չըմբը բըներ, թէ պէտ մեր երկու աշքին ալ ցանցատեսակներուն վրայ առարկաներուն այլ և այլ պատկերները տպաւորուին :

Դպրանիս տարակոյս չի կայ թէ մեր երկու աշքին ցանցատեսակներուն վրայ ալ զատ զատ առարկաներու պատկերը կը տպաւորի. փորձն ալ դիւրին է. որ թէ որ մէյմէկ աշուրնիս գոցենք ու առարկայի մը նայելու ըլլանք, մէկ աչքով ալ նոյն առարկայն կը տեսնանք : Ո՞րայն դիտելու բան մը կայ՝ որ թէ որ ձախ աշուրնիս գոցենք ու աջ աչքով առարկային նայինք, առարկայն քիչ մը մեր ձախ դին կ'ինկնայ. իսկ թէ որ աջ աշուրնիս գոյենք, ու ձախով նայինք, առարկայն քիչ մը մեր աջ դին կ'ինկնայ : Ուրեմն մեր աշաց ցանցատեսակներուն վրայ առարկային պատկերը երկուք է, և այլ և այլ դիրքով : Խւ թէ որ Ճառագայթից ազդուութիւնը մեր ցանցատեսակին վրայ բոլորովին նոյն և նման ըլլար, անկարելի էր որ առարկաները մենք մէյմէկ հատ տեսնայինք : Դնոնք որ աչքի կողմանէ պակսութիւն ունին, Ճառագայթները երկու աչքին ցանցատեսակներուն վրայ միօրինակ տպաւորութիւն ընելուն, առարկաները երկերկու կը տեսնան : Խնչպէս նաև մեր

ականջներուն վրայ ալ թըրթռած օդին տպաւորութիւնը նոյն և նման ըլլալով մէկ ձայնի զգացմունք կ'առնենք : Որ թէ որ ականջին մէկը անանկ պակասութիւն մը ունենայ՝ որ երկու ականջին վրայ եղած տպաւորութիւնները նոյն և նման ըլլան, ան ատենը խառնակ բան մը կ'ըմբռնէ հոգին : Խնչպէս մէկը որ շատ երաժշտութենէ կ'ախորժի եղեր, բայց երաժշտութիւն որ լսէ կատաղութիւն մը, նեղութիւն մը կու զայ եղեր վրան . բժիշկ մը քըններ է, որ երկու ականջին կազմութիւնը իրարմէ տարբեր ըլլան և եղեր պատճառը . և անկէ ետքը երաժշտութիւն մտիկ ընելու համար ականջին մէկը կը գոցէ եղեր, և ամենեին վրան այլայլութիւն չի գար եղեր :

Հայլիներուն վրայ նկարած պատկերը խաւարասենեակին մէջի ու մեր ցանցատեսակին վրայ տպաւորուած պատկերներուն պէս գլխիվայր ըլլար, վասն զի հայլիին վրայ ինկած ճառագայթները պղտիկ ծակէ մը չեն անցնիր, ու խոտորնակի իրար չեն կտրեր : Խրբոր մէկը հայլին նայի, իրմէն ելած Ճառագայթները ուղղութեամբ կ'անդրադառնան . և պատկերը հայլիին ետուը կը ձեւանայ ան դիրքով, ինչ գիրքով որ է առջևի առարկան :

Հայլիի մը մէջ առարկայ մը ամբողջ երեւնալու համար հարկաւոր չէ որ հայլին առարկային չափ ըլլայ, բաւական է որ առարկային գրեթէ մեծութեան կեսը ըլլայ, առարկայն ամբողջ մէջը կ'երեւնայ : Խակ շատ պղտիկ հայլիին մէջ ինք զինք նայողը ամբողջ զինքը չի տեսնալու պատճառն ան է, որ ոտքի կողմանէ հայլիին վրայ ինկած Ճառագայթից այնչափ շեղաբար կ'ինկնան, որ անդրադարձած Ճառագայթին ուղղութիւնը նայողին աչքէն վեր կ'ինկնայ :

Խակ թէ որ մէկը հայլիին աջ կողմը կենայ, Ճառագայթները իրմէն հայլիին վրայ խոտորնակի կ'ինկնան, և որովհետեւ Ճառագայթներուն անդրադարձու-

թիւնն ալ խոտորնակի կ'ըլլայ՝ հայլիին մէջ տեղէն անոր պատկերը չերևար . հապա պէտք է որ մէկ ուրիշ մը հայլիին ձախ դիէն նայի , և ան ատենը աջ դին կեցողին պատկերը կը տեսնայ . և այնչափ հայլիին ետևէն հեռու կ'երենայ , որչափ որ առջեւէն հեռու է :

Այս բանս գիտնալու է ապակիէ շինած հայլիներուն վրայ , որ չէ թէ ապակին է որ ճառագայթը կը ցոլացընէ , վասն զի ապակին թափանցիկ մարմին ըլլալով կը թողու որ ճառագայթը մէջէն անցի , հապա ճառագայթը ցոլացընողը անպին հետ խառնած սնդիկն է , որ ապակիին ետևը քսած է , և ապակին անոր համար կը գործածուի , որ լցուը մէջէն դիւրաւ կը թափանցէ : Այս թէ որ կարելի ըլլար մնդիկը առանձին հայլիի տեղ գործածել , շատ աւելի կատարեալ հայլի կ'ըլլար . վասն զի ապակին որչափ որ կատարեալ ըլլայ , չի կը ընար բոլորովին յստակ ըլլալ . և ան պատճառաւ լուսոյն շառաւիղներէն ումանք մէջը կ'ընկղմին , ումանք ալ անկանոն անդրագարձութիւն առնելով , ացքին մէջ չեն ինկնար :

Ապակիէ հայլիներուն աս անկատարութեանը պատճառաւն է , որ տեսաբանական գործեաց մէջ մետաղէ հայլի կը բանեցընէն :

Ո՞է կը կրնայ ըսել թէ ամենայն դիմահար մարմին որ լուսոյն ճառագայթները կ'անդրագարձընէն , ինչո՞ւ հայլի չեն :

Պատճառն այս է . վասն զի ընդհանրապէս ամենայն մարմնոց երեսը անհաւասար ու խորտուքորտ է , և ճառագայթից անդրագարձութիւնը անկանոն կ'ըլլայ . և ան պատճառաւ մեր ցանցատեսակին վրայ առարկայից պատկերներուն կարգաւորեալ նկարը չեն տպաւորեր : Այս է ըմբռնելը թէ խարտոցի մը երեսէն ինչպէս այլ և այլ ուղղութեամբ ճառագայթները կ'անդրագարձնան : Ամենայն հաստատուն մարմնոց երեսն ալ գրեթէ խարտոցի երեսին նման է . ուստի ան մարմինները միայն կարգաւորեալ կ'անդրագարձընէն ճա-

ռագայթները , որոնք որ լաւ կրնան արձնուիլ : Այս որովհետև խիստ մարմիններուն հիւսուածքը աւելի խիտ են ուքիչ ծակտիք ունին , այն տեսակ մարմինները աւելի կրնան արձնուիլ , և անոնք յարմար են հայլի շինելու . ասանկ են մետաղները , որ ամէն մարմինէն եւել կրնան արձնուիլ :

Կ'ըլլայ որ երբեմն փայտեղէն բաներն ալ լաւ կ'արձնէն հայլիի պէս . բայց որովհետև փայտը քիչ ատեն իրեն փայլունութիւնը կը պահէ , անոր համար հայլի շինելու չի գործածուիր :

Տեսաբանութեան մէջ իրեք տեսակ հայլի կը գործածուի . մէկ մը հարթ , որ սովորական է , և մինչև հիմակ աստեսակ հայլիին վրայ խօսեցանք : Ո՞էկ մ'ալ կորնթարդ , և երրորդ՝ գոգաւոր : Ճառագայթներուն կորնթարդ ու գոգաւոր հայլիներէն անդրագարձութիւնը հարթ հայլիներէն շատ տարբերութիւն ունի : Հարթ հայլին , ինչպէս որ մինչև հիմայ տեսանք , ամենեւին ճառագայթներուն ուղղութիւնը չի փոխեր . և ան պատճառաւ հայլիին առջեւ ինչ առարկայ որ ըլլայ , հայլիին ետեն ալ Ճիշտ նոյն առարկային պատկերը կ'երեւայ :

Խակ կորնթարդ հայլիին յատկութիւնն ան է՝ որ ճառագայթները իրարմէ կը հեռացընէ , որով առարկային պատկերը կը պատճենացընէ . խակ գոգաւոր հայլին ճառագայթները իրարու կը մօտեցընէ , և անանկով կ'ըլլայ որ առարկային պատկերը երբեմն կը մեծցընէ :

Կորնթարդ հայլին գունտի արտաքին մակերեւոյթով շինած է : Այս կորնթարդ հայլիին վրայ թէ որ գուգահեռական շառաւիղներ ինկնան , ան ճառագայթը միայն հայլիին երեսին ուղղահայեաց կ'ըլլայ , որ թէ որ երկնցընես գունտին կեղրոնէն կ'անցնի , կամ թէ ըսենք հայլիին առանցքին ուղղութիւնը կ'ունենայ , մէկաղնք շեղաբար կ'ինկնան : Այս ալ յայտնի է որ շեղաբար ինկնալնուն պատճառն է հայլիին գընտածե ըլլալը , և գունտին մակերեւոյթին այն գիծը միայն ուղղահայեաց

կրնայ ըլլալ, որ գունտին կեղրոնէն կ'անցնի :

Իսկ աս ճառագայթներուն անդրադարձութեան կանոնն այս է : Ո՞էջ տեղի ճառագայթը որովհետեւ ուղղահայեաց կ'ինկնայ հայլիին վրայ, անդրագարձութիւնն ալ նոյն ուղղութեամբ կ'ըլլայ : Իսկ մէկալոնք որ խոտորնակի կ'ինկնան, անդրագարձութիւնն ալ խոտորնակի կ'ըլլայ և անկման և անդրագարձութեան անկիւնները հաւասար կ'ըլլան :

Եւ որովհետեւ մենք առարկաները անդրագարձած ճառագայթներուն ուղղութեամբ կը տեսնանք, ուրեմն աս կորնթարդ հայլիին մէջ պատկերը այն կէտին վրայ կ'երեւնայ, որ կէտին վրայ որ անդրագարձած ճառագայթները երկնցընելու ըլլանք նէ՝ կը միանան : Ո՞ս կէտը հայլիին թէ մակերեսոյթէն և թէ կեղրոնէն հեռու կ'ինկնայ և կ'ըսուի հայլիին երեակայական վառարանը :

Եւ վառարան կ'ըսուի ան կէտը, ուր որ ճառագայթները կը միանան, կամ ուսկից որ կը ցրուին : — Ո՞ս հայլիին վառարանը երեակայական ըսենուս պատճառն ան է՝ վան զի չէ թէ իրապէս ճառագայթները այն կէտէն ցրուել կը սկսին, բայց իրենց ընթացքէն կարծես որ այն կէտէն կը ցոլանան :

Կորնթարդ հայլիէն առարկաներուն պղտիկ երեւնալուն պատճառն է անդրադարձած ճառագայթներուն իրարմէքիչ հեռանալը : Տեսանք որ կորնթարդ հայլին զուգահեռական ճառագայթները անդրագարձութեամբ իրարմէ կը հեռացընէր, և ան ճառագայթներն որ հայլիին վրայ ինկնալու ատեն արդէն իրարմէ հեռու են, անդրագառնալու ատեն ալ աւելի իրարմէ կը հեռանան . իսկ ան ճառագայթներն որ իրարու մօտենալով հայլիին վրայ կ'ինկնան, անդրագառնալու որ ըլլան զուգահեռական կ'ըլլան, կամ թէ շատ շատ նոյնակէս իրարու մօտենալով կ'անդրագառնան :

Եւ պղտիկ տեսնալուն պատճառն ան է, որ պատկերին տեսութեան անկիւնը առարկային տեսութեան անկիւնէն աւելի պղտիկ է . և որչափ առարկան

հայլիին դիմացէն հեռու ըլլայ, այնչափ ալ հայլիին մէջի պատկերը աւելի պըզտիկ կ'երեւնայ :

Իսկ գոգաւոր հայլին շինած է գատարկ գունտին մը ներքին մակերեսոյթէն . և աս տեսակ հայլիիներու յատկութիւնն է լրւոյ ճառագայթները իրարու մօտեցընել :

Իսկ ճառագայթները որչափ աւելի հեռու ըլլան հայլիին առանցքէն, այնչափ աւելի խոտորնակի կ'ըլլայ անդրադարձութիւնն ալ, և անանկով ամէն ճառագայթ ալ առանցքին մէկ կէտին վրայ կը միանան, և ան կէտը որ վառարան կ'ըսուի՝ հայլիին թէ մակերեսոյթէն և թէ կեղրոնէն հեռու կ'ըլլայ . և աս վառարանը երեակայական չէ, ինչպէս որ կորնթարդ հայլիին վրայ ըսինք, հապա իրական վառարան է, որովհետեւ անդրագարձած ճառագայթները նոյն կէտը կը հաւաքուին :

(Ծ) որ ճառագայթները իրարու մօտենալով հայլիին վրայ ինկնան, անմաց վառարանը զուգահեռական ճառագայթներուն վառարանէն հայլիին մակերեսութիւն աւելի մօտ կ'ըլլայ :

Իսկ թէ որ ճառագայթները իրարմէ հեռանալով հայլիին վրայ ինկնան, անմաց վառարանը զուգահեռական ճառագայթներու վառարանէն հայլիին մակերեսոյթէն աւելի հեռու կ'ըլլան : Ռայց ընդ հանրապէս վառարան որ կ'ըսենք՝ թէ կորնթարդ եղեր է հայլին և թէ գոգաւոր, միշտ զուգահեռական շառաւիդներուն վառարանը կ'իմացուի, որ միշտ գունտին կեղրոնին, և հայլիին մակերեսոյթին մէջ տեղը կ'ինկնայ :

Եւ որովհետեւ ճառագայթները մէկ տեղ հաւաքուելու ատեն, նոյն համեմատութեամբ ջերմութիւնն ալ կը հաւաքուի, ուստի թէ որ գոգաւոր հայլիին վառարանին մէջ բան մ'որ դնես՝ կ'երի . և դրած բանդ որչափ աւելի սեագոյն ըլլայ՝ այնչափ աւելի շուտ կ'երի : Ո՞ս ճարտարութեամբ եր որ Աբքիմեդէս Վիրակուսայի պաշարման ատեն հռովմայեցւոց նաւերն ու մեքենաները երեց . Վիւֆֆօն ալ այլ և այլ գո-

գաւոր հայլիներու վառարանը միացը-
նելով աղամանդը երեց :

Կատութեամբ խօսելով կրնայ ըսուիլ
թէ զուգահեռական ըսուած ձառա-
գայթը չի կրնար ըլլալ, որովհետեւ ըս-
ոյն ձառագայթները մէկ կէտէ մը՝ որ
է արեէն՝ կու գան : Իսայց արեւուն հե-
ռաւորութիւնը անհուն ըլլալով՝ եկած
շառաւիզներուն իրարմէ հեռանալը գրե-
թէ անըմքոնելի է, ուստի զուգահե-
ռական կրնանք սեպել :

(Ը) որ գոգաւոր հայլիի մը վառա-
րանին վրայ ձրագ մը դնելու ըլլանք,
ձրագէն եկած ձառագայթները այս
կերպով կ'անդրագառնան : Հայլիին ա-
ռանցքին ուղղութեամբ ինկած ձառա-
գայթը նոյն ուղղութեամբ ալ կ'ան-
դրագառնայ, վասն զի հայլիին մակե-
րեւութիւն ուղղահայեաց կ'ըլլայ . իսկ
հայլիին առանցքէն գուրս ուղղութիւ-
նինկած ձառագայթները անդրագառնա-
լու ժամանակնին՝ իրենց անկման և ան-
դրագարձութեան անկիւնները հաւա-
սար կը պահէն : Եւ ասով կը հասկը-
ցուի որ եթէ ձառագայթները իրար-
մէ հեռանալով գոգաւոր հայլիին վա-
ռարանէն հայլիին մակերեւութիւն վրայ
ինկնան, իրարու զուգահեռական կ'ան-
դրագառնան : Իսկ (թէ որ գոգաւոր
հայլիին վրայ զուգահեռական ինկնան,
իրարու մօտենալով կ'անդրագառնան,
ու վառարանին վրայ կը միանան : Եւ
այս բանս տեսաբանութեան գլխաւոր
օրինաց մէկն է :

(Մասնաւոր ուրու աստամ)

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՈՐԱԼՈՒՐՔ

1850 ուրագն դջ և անէէ էպեւ էղած աս-
տեղաբաշխական, բնաբանական և ուբէւ գլւ-
խա-որ գէ-ուբէրը :

Գ.

Լուսեաբաւածնութեան գիտութիւ-
նը այս վերջի տարիներս այնչափ առաջ
գնաց որ հիմայ ամիս չանցնիր, որ երկնից
երեսը մեծ զիւտ մը չըլլայ : Հազիւ
թէ երկու ամիս անցեր էր Իրենէ՝ պղտի
մոլորակին զիւտէն ետեւ, զոր անցեալ
մայիսի վերջերը գտան հայնտ ու տէ
կասպարիս երևելի աստեղաբաշխները,
այս յուլիսի 29ին, ըստ նորոց, տէ կաս-
պարիս ուրիշնոր պղտի մոլորակ մըն ալ
գտաւ՝ կափոլի, որ 9երորդ կարգի աստ-
ղի մը մեծութեամբ կը փայլի երկնից
երեսը : Լուսոր շարժումը յետախաղաց
է, և հրատին ու լուսնթագին մէջ
տեղը եղող մանր մոլորակաց խմբէն է,
որով բոլորը մէկէն ինչուան հիմայ տաս-
նըհինք հատ կ'ըլլան : Տէ կասպարիս
այս զիւտիս լուրը շուտով մը Պատուայի
Անդինի աստեղաբաշխին հաղորդելով
օգոստ . 4ին գրած նմանակով մը, Ան-
դինին ալ օգոստոսի 13ին իրիկունը գր-
տեր է այս պղտի մոլորակս և վըան զի-
տողութիւններ ըրեր է :

Հոս գնենք՝ կափոլիի ու Պատուայի
գիտողութիւնները, որ ինչուան այս օրս
(օգոստ 15) եղածներն են .

1851	Մ. Ժ. Կ. Ա. Ա. Պ. Օ. Լ. Ս. Ա. Յ.	ՈՒՂԻԴ. Ե. Վ. Բ.	ԽՈՏՈՐՈՒՄՆ
Հուլիս 29	11° 44' 53", 7	18° 15' 59", 94	- 26° 3' 54", 0
" 30	10 17 59 , 9	18 15 22 , 17	- 25 59 49 , 1
(Գոսա . 2	11 17 37 , 9	18 13 26 , 89	- 25 46 26 , 1
" 3	9 31 4 , 2	18 12 53 , 98	- 25 41 57 , 4
	Մ. Ժ. Պ. Ա. Տ. Ո. Ա. Յ.		
" 13	9 46 53 , 8	18 8 46 , 90	- 24 58 19 , 2
" 14	10 7 19 , 5	18 8 31 , 77	- 24 53 41 , 9

1 Տես երես 123, 195 : 2 Տես երես 191 : Այս անունը ձո՞ն չէրշել դրաւ՝ որ յունարկն բառ է .
և խուզութիւն ըսել է, իշխատակ համաշխարհական արուեստից հանդիսին որ ՚ի լոնտոն .